



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

401

S - 31

Обращайтесь с книгой любовно и аккуратно.

она служит не вам одному, а многим:

- 1) Не пачкайте книгу надписями и рисунками, не подчеркивайте слов. То, что полюбите в книге записывайте в свою тетрадку.
- 2) Не портите переплета. При чтении завертывайте его в бумагу.
- 3) Не загибайте углов у страниц имейте лучше бумажную закладку.
- 4) Не перелистывайте страниц грязными и мокрыми руками.
- 5) Если у вас имеется в доме заразный больной, то заявите об этом в библиотеку при возврате книги.

КОГДА КНИГА ВЗЯТА

~~38591~~  
~~38591~~  
38530  
38530


2010

КОГДА КНИГА ВЗЯТА


ՏԱՐԵՐՔ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԿԱՎԱՍԻՐՈՒԹԵԱՆ



ՀԵՏԶԵՏԵ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ԴԱՍԱԳՐԵԱՆ

ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ  
ԽՄԱՍԱՍԻՐՈՒԹԻՒՆ  
ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ ԿԻՐԱՊՄՈՒՆՔ Ի ԴԱՍԻԱՐԱՎՈՒԹԵԱՆ  
ՊԱՏՈՒԹԻՒՆ ԽՄԱՍԱՍԻՐՈՒԹԵԱՆ  
ԽՄԱՍԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ  
ԳՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ  
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԻՆ ԵՒՐ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ

3-31  
4.

ՏԱՐԵՐՔ

22

49  
ՀՀՀ  
7777

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԻՄԱՍՏԱԿԻՐՈՒԹԵԱՆ

№

город. Ереван

ИНВЕНТАРИЗАЦИЯ

Центральная библиотека им. Геворга

14185



Կ. ՊՈՂԻՄ

ՀՊԱԿՐ. Խ. Վ.ԻՄԱԳՐ. Գ. ՊԱՂԱՏԱՏԵԱՆ

Սուլթան համամ փողոց, թիւ 14.

1891

1p.

ԱՐ ԱԶՆՈՒԱՇՈՒՔ

## ՄԿՐՏԻՉ ԷՍԱՔԱՆ ԷՅԵՒՏԻ

• Ա Տ Ե Տ Ա Պ Ե Տ Ա Բ Ե Ր Ա Ր Ա Ն

ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐ. ՎԱՐԺԱՐԱԿ

ՊԱՏՈՒԱՐԻԱՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Баз. Арг. Челов. О-ва

*Skr bū purklyuil.*

Ձեզ կը ձեռնեմ առաջինն այն դասագրոց , զոր յատկապիս պատրաստած եմ Ազգային Կեդրոնական Վարժարանի բարձրագոյն դասրնեացին համար , եւ ոյց վրայ ուսան անդրանիկ շրջանաւարժ սոյն նորահաստա այլ արդէն պատկառելի հաստատութեան : Իբր ձեւակերպութեան մը կատարումն չէ ձօնս , այլ իրապարակային արտայայտութիւնն անկեղծ ու խորին մեծարանաց՝ զոր կը տածեմ լրջութեն կրթասէր ու բարձրութեն ազգասէր անձնաւորութեան մը նկատմամբ :

## **Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ**

ԳԱՅՈՒՄ

Ենէ սոյն դասագիրքը նեղինակութիւն մ' ըլլար՝ ինքնատիպ արդիւնք իմ մոտաց, անտարակոյս չը պիտի գովիէ զայն: Սակայն գովեստն ալ, զոր պիտի հիւսեմ իր վրայ, շատ պարզ պիտ' ըլլայ: Ո՞չ միայն մեր ազգին մէջ այսպիսի դասագիրք մը չը կայ, այլ եւ Եւրոպայի եւ Ամերիկայի մէջ ալ՝ որբան զիտեմ: Աւսանողը կամ ընթերցողն՝ այս քանի մ' էջերէ բաղկացեալ զրբյոկով պիտի տեղեկանայ ընկերային բարեցրութեան օրինաց, եւ պիտի հետեւի՝ ժամանակաց ընդմէջէն՝ մարդկային ազգի յառաջադիմութեան: Աւելորդ է ըսել նէ սոյն մատենիկս կատարելապէս հասկալու, համար, պէտք է՝ մէկ կողմանէ՝ ծանօթ ըլլալ ընդհանուր պատմութեան եղելութեանց, եւ՝ միւս կողմէն՝ ընտելացած ըլլալ իմաստափրական լեզուին (\*): Այս առթիւ անզամ մ'ալ զգալի կըլլայ պէտքն իմաստափրակմն. բառարանի մը, զոր ի մօտոյ պիտի հրատարակեմ, ներկայ, զննանքրիս նման բաղերով զայն դարուս մեծագոյն զիտուն իմաստափրաց գրիծերէն:

1891 Մայիս 24, Գասթիոյ

t. s.

A circular blue ink stamp. The outer ring contains the Armenian text "ՀԱՅԱՍՏԱՆԻ Ազգային Գրադարան" (National Library of Armenia). The inner circle contains the date "2002-07-04".

1054  
41

(\*) Ծաղիկ Մանկաց բազմօրուտ կրթական Հաւաքածոյին մէջ ազգային երիտասարդ ուսուցիչ Խաչիկ էֆ. Դավթեանի հրատարակած Քաղաքակրուրթեան պատմութիւնն ամենէն աւելի պիտի նպաստէ Պատմութեան խմանակրութեան տարեց հասկնալու :

ՏԱՐԵՐՔ

# ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԻՄԱՍՏԱՄԻՐՈՒԹԵԱՆ

---

1. Քաղաքակրթութիւնն ո՞ր կլիմայից տակ  
ծագում կ'առնու .

Որովհետեւ մորթին ու թոքերուն միջոցաւ  
գոլորշացումն հարկաւոր է հիւսուածոց մէջ հե-  
ղուկներու շարժման ու հիւլէական փափոխմանց  
համար , կրնանք հետեւցնել Հերպէրդ Սրբնաէ-  
րի(\*) հետ թէ՝ ջերմ ու չոր կլիմայից տակ մար-  
դիկ աւելի գործունէութիւն ցոյց կուտան քան  
ջերմ ու խոնաւ կլիմայից տակ : Ուստի և քա-  
ղաքակրթութիւնն այդ կլիմայից տակ սկիզբն  
կ'առնու :

2. Իրողութիւնք կը հաստատե՞ն սոյն տեսու-  
թիւնս .

Իրողութիւնք կը հաստատեն սոյն Կզրակա-  
ցութիւնն : Անդրանիկ քաղաքակրթութիւնը՝ զոր  
պատմութիւնը կը յիշատակէ՝ ջերմ ու չոր երկրի

---

(\*) Սկզբունք Ընկերաբանութեան :

մը , այն է Եգիպտոսի մէջ , զարդացած է . ջերմ  
ու չոր Երկրաց մէջ է որ ծնունդ առին բարելո-  
նական , ասորական ու փիւնիկեան քսողաքակլը-  
թութիւնք : Սակայն իրողութիւնք նուազ ուշա-  
գրաւ են երբ ազգաց վրայ խօսինք , քան երբ  
խօսինք ցեղերու վրայ հին աշխարհին բոլոր աշ-  
խարհակալ ցեղերը մեկնած են ներսերէն կամ սահ-  
մաններէն ա՛յն անանձրեւ Երկրաշարին (région  
sans pluie) , որ կը տարածուի Հիւսիսային Ափ-  
րիկէի , Արաբիոյ , Պարսկաստանի , Դիպէդի ու  
Մոնկոլիոյ ընդմէջէն :

3 . Ոյք են աշխարհակալ ցեղերն .

Աշխարհակալ ցեղերն են թաթարական ցեղն ,  
որ՝ այդ Երկրաշարին հարաւային սահմանն եղող  
լեռնաշղթայն անցնելով՝ բնակած է Զինաստանի  
եւ Զինաստանն Հնդկաստանէն բաժնող Երկրաց  
մէջ , լեռներն ի վեր քչելով Երկրածիններն . Եւ  
չը շատանալով միայն այդ կողմն ուղղել արշաւա-  
նաց կոհակներն՝ ոյք յաջորդաբար իրմէ կը բաժ-  
նուէին , մերթ ընդ մերթ Արեւմուտք ալ յղած է  
հրոսակներ : Արիսկան ցեղն Հնդկաստանի մէջ տա-  
րածուած է եւ երեւցած է յեւրոպա : Սեմական  
ցեղն Ափրիկէի հիւսիսակողմն է ալիրապատած եւ  
նուածած է Սպանիոյ մէկ մասն : Այս երեք իրո-  
ղութիւնք ցոյց կու տան թէ , Եգիպտոսէն զատ՝  
որ կը թուի ստորին տիպարի մը պատկանիլ եւ  
հզօր հանդիսացած է Նեղոսի հովտին մէջ , կան  
երեք ցեղեր՝ ոյք խորապէս տարբեր տիպ մ'ու-  
նին եւ հիմնակէս տարբեր լեզուներ կը խօսին ,  
ոյք անանձրեւ Երկրաշարին այլ եւ այլ կէտերէն

մեկնած են եւ յարաբերաբար խոնաւ Երկիրներ  
արշաւած են :

4 . Նոր Աշխարհին մէջ կրնա՞նք իրողութիւն-  
ներ գտնել ի հաստատութիւն մեր տեսութեան .

Նոր Աշխարհին մէջ կը գտնենք Երկիրներ գրե-  
թէ անանձրեւ կամ բոլորովին անանձրեւ , Կեդ-  
րոնական Ամերիկան , Մեքսիկան ու Բերուն , ուր  
բնիկ քաղաքակրթութիւնք զարդացած ու նշա-  
նաւոր հետքեր թողած են : Տրէյբէր (\*) կ'ըսէ .  
«Մարդկային ազգի յառաջադիմութեան պատ-  
մութեան մէկ յոյժ նշանակալից իրողութիւնն է »  
թէ քաղաքակրթութիւնն սկսած ըլլայ երեք ի-  
րարմէ հեռու Երկրաց մէջ եւ ոյց երեքն ալ անձ-  
րեւէ զերծ են » : Բատ Ամերիկացի մեծ իմաստա-  
սէր պատմաբանին՝ քաղաքակրթութեան Երրեակ  
կեդրոնք են Եգիպտոս , Բերու , Մեքսիկա : Սոյն  
Երկրաց ջրագրական (hydrographique) վիճակին  
մէջ պիտի գտնենք ուրեմն ուրիշ Երկրաց վրայ ի-  
րենց քաղաքակրթական առաւելութեանց գաղտ-  
նիքը :

5 . Քաղաքակրթութիւնն ինչո՞ւ նախ Նեղոսի  
ափանց վրայ կ'երեւնայ մանաւանդ քան Դանուբի  
կամ Միսիսիպիի ոռոգած Երկրաց մէջ .

Քանզի քաղաքակրթութիւնը թէ՝ կիմայէն եւ  
թէ՝ հողագործութենէն կախումն ունի : ՅԵգիպ-  
տոս հունձքը կրնայ նախատեսուիլ ու կանխաւ  
կանոնաւորուիլ , առանձնաշնորհ՝ զոր ուրիշ խիստ  
սակաւ Երկիրներ կը վայելեն : Երկրագունդիս

(\*) Պատմութիւն Եւրոպիոյ մաւառ զարգացման :

բազում մասանց մէջ հողոյն մշակութեան արդիւնքը բացարձակապէս անստոյդ է : Օգերեւութաբանական փոփոխմունք ա'յնքան յաճախ կը պատահին սերմնացանութեան ժամանակէն հնձոց ժամանակը , մինչ զի տարուան մէջ յառաջ գալիք արդեանց քանակութիւնն որոշել անհնար կ'ըլլայ . հունձքերը կրնան նաեւ յանակնկալս ոչնչանալ թէ՝ յոյժ երկարատեւ երաշտութեան թէ՝ յոյժ յորդառաւատ անձրեւներու պատճառաւ :

6. Անհաստատութիւնն ի՞նչպէս արդելք կ'ըլլայ քաղաքակրթութեան .

Ցորքան դիպուածն է որ կը տնօրինէ մարդկային կեանքը , ցորքան այս օրուան իրականութիւնն ի դերեւ կրնայ հանել երեկի յոյսն , օրէնք մը չը կրնար հաստատուիլ . այլ հնարքներ միայն ի գործ կրնան դրուիլ : Իր ներկայ պիտոյից ստիպողականութենէն՝ մարդս ժամանակ չը գտներ ոչ ալ փափաք կ'ունենայ աչքերն երկինք վերցընել եւ երկնոյին երեւոյթները դիտել : Նոյնպէս ժամանակ չունենալով անդրադառնալ իր անձին վրայ եւ ինքնիրեն հարցնել թէ ի՞նչ է եւ ո՛ւր է , չը կրնար մտաբերել իր գտնուած կացութիւնը բարւոքելու :

Սակայն երբ՝ սոյն պարագայից մէջ՝ քաղաքակրթութեան նախատարերքն ընդունի , յայնժամ ինչ որ զինքը կը ձնչէր՝ այլ եւս իրեն գործունէութեան գրգիւս մը կ'ըլլայ : Այսպէս է որ Եւրոպական քաղաքակրթութիւնն իր ծագումը պարտի Աֆրիկէի յարակիմայ (հաստատուն կիմայ ունեցող) նահանգաց միոյն . իսկ բարեխառն

գօտոյն մէջ հանդիպած գոյութեան դժուարին պայմանաց պարտի ա'յն աշխարհակալութիւնները , զորս ըրաւ բնութեան վրայ եւ որոց չնորհիւ զարգացման աւելի յառաջացեալ շրջաններու մէջ թեւակոյսեց :

7. Կիմային կանոնաւորութենէն զատ ուրիշ ի՞նչ բնական պայման նպաստաւ որ է քաղաքակրթութեան .

Երկրի մը կերպարանութիւնը (configuration) մեծ ազդեցութիւն ունի ընկերային ծննդեան (genèse sociale) ու զարգացման վրայ : Հերպէրդ Սրենսէրի համեմատ , ամեն բան հաւասար ըլլալով՝ գրեթէ միօրինակ երկիրներն ընկերային զարգացման աննպաստ են : Մակերեւոյթի միօրինակութեան՝ կենդանականութեան ու բուսականութեան վրայ ըրած ազդեցութենէն զատ , սոյն պատճառը կ'ենթագրէ անգործարան նիւթոց , փոփոխ փորձառութեանց ու սովորութեանց բացակայութիւնն , եւ թէ հետեւաբար արդելք կ'ըլլայ վաճառականութեան ու բանուկ (usual) արհեստից զարգացման : Ո՛չ կեդրոնական Ասիան , ո՛չ կեդրոնական Աֆրիկէն , ո՛չ Ամերիկեան ցամաքակզւոյն կեդրոնական մասը փոքր ի շատէ յառաջացեալ բնիկ քաղաքակրթութեան մը ծրնունդ տուած են :

8. Որո՞նք են այն երկիրներն , ոյք յառաջած են մակերեւոյթի ձեւազանութեան շնորհիւ .

Ընկերային յառաջադիմութեան ի նպաստ աշխարհագրական եւ երկրարանական տարասեռութեան (hétérogénéité) արդիւնքն աչքի զարնե-

լու չափ մեծ է : Անտարակոյս՝ բացարձակ մը-  
տօք՝ Նեղոսի հովիտը մեծապէս զանազանաձեւ  
չէ . բայց յոյժ այլաձեւ է մերձակից երկրաց  
հետ բաղդատմամբ . կը գտնենք հոն ինչ որ կը  
թուի լինել քաղաքակրթութեան ամենէն հաս-  
տատուն նախընթացն , հողոյն ու ջրոյն յարա-  
գրութիւնն (l'antécé dent le plus constant de  
la civilisation, la juxtaposition de la terre et  
de l'eau) : Ապաքէն Ասորեստանեայք ու Բաբե-  
լոնացիք զանազանութեան մասին նշանաւոր բը-  
նակետպեր (habitat) չէին գրաւեր . բայց իրենց  
երկիրն այլաձեւ էր բաղդատմամբ անդեռ եր-  
կրաց : Փիւնիկեան ընկերութեան ծնունդ առած  
հողի նեղ գօտին յարաբերաբար ընդարձակ ծո-  
վեզերքի մը բոլոր առաւելութիւններն ունի . գե-  
տեր՝ որոց բերանը գլխաւոր քաղաքք . երկրին  
ներքնակողմն հովիտներ՝ բլուրներով իրարմէ  
բաժնուած : Իսկ ա՛յն երկրին մէջ՝ ուր զարգա-  
ցաւ Յունական ընկերութեան գերազանց քաղա-  
քակրթութիւնը , մակերեւոյթի շրջագիծներուն  
ու հողոյն բնութեան ձեւազանութիւնն անհուն  
է . ծովուն ու ցամաքին բաշխումն ի Յունաստան  
պահնչելապէս համեմատական է : Հին իմաստա-  
սէրք եւ օրէնսդիրք խորապէս զարմացած էին  
— կը գրէ Կրօդ — ա՛յն ասրբերութեան վը-  
րայ , զոր կը տեսնէին ներցամաքային քաղաքի մը  
ու ծովեզերեայ քաղաքի մը միջեւ . ցամաքա-  
ներսի քաղաքներուն մէջ կը տիրէր պարզութիւն  
ու կենաց միօրինակութիւն , հաւատարմութիւն  
նախնի սովորութեանց ու հակառակութիւն նոր

կամ օտարոտի սովորութեանց , կարի հզօր հա-  
մակրական զգացմունք առանձնական (exclusif) ,  
միտք մը՝ որ սակաւ եւ անկարեւոր գաղափար-  
ներ ունէր . իսկ ծովեզերեայ քաղաքաց մէջ կ'ե-  
րեւէր փոփոխութիւն ու նորութիւն զգայու-  
թեանց (sensation) , ծաւալական երեւակայու-  
թիւն , թոյլտուութիւն ու մերթ նախընտրու-  
թիւն օտար սովորութեանց , անհատից աւելի մեծ  
գործունէութիւն ու հետեւաբար վիճակի յարա-  
գոփոխութիւն :

9. Ծովեզերքի ժողովրդեան՝ ցամաքաներսի  
բնակչաց վրայ ունեցած առաւելութիւնք միմիայն  
ծովուն մօտաւորութենէ՞ն յառաջ կու գան .

Ո՛չ . մեծաւ մասամբ յառաջ կու գան օտար  
ժողովրդոց հետ չփանանէն կամ հաղորդակցութե-  
նէն , որ կը կատարուի վաճառականութիւնը կա-  
խումն ունի ծովուն ու ցամաքին միջեւ եղած յա-  
րաբերութիւններէն , սո՛յն յարաբերութիւնք են  
բուն պատճառը՝ ցամաքային քաղաքաց եւ եղե-  
րային քաղաքաց միջեւ գտնուած տարբերու-  
թեան :

10. Ընկերային բարեշրջութեան սոյն պատ-  
ճառք ի՞նչ կը կոչուին գիտական լեզուաւ .

Ընկերային բարեշրջութեան պատճառք՝ ըն-  
կերաբանութեան (sociologie) մէջ սատար (fac-  
teur) կը կոչուին : Սատարք երկուք են , ներգոյ  
(intrinsèque) եւ արտագոյ (extrinsèque) , ան-  
հատին յատուկ զօրութիւնք եւ արտաքին բնու-  
թեան զօրութիւնք , ոյց կը համապատասխանեն

Պըքի<sup>(\*)</sup> հաստատած բնական ու մոռաւոր օրէնքները :

11. Բնական օրէնքներն ո՞յք են .

Զերմութեան կամ ցուրտի , խոնաւութեան կամ չորսութեան սաստկութիւնը , սնունդն , հողոյն տրամադրութիւնն՝ որ նպաստաւոր է կամ հողագործական կամ իրաշնարածական կենաց , սոսկատեսիլ կամ հաճոյատեսիլ բնութիւն մը՝ որ երեւակայութիւնը կը վառէ , կամքը կը ձնչէ , կամ թէ կը գոտեալնդէ մարդս եւ անոր գործունէութիւնը կը զարդացնէ . ահաւասիկ այն բնական օրէնքներն՝ ոյք ակներեւ կերպիւ կը վարեն ընկերութիւններն : Այդ օրէնքները գրեթէ անսահման ազդեցութիւն մ'ունեցած են Ասիոյ եւ Ամերիկայի գլաւաւոր կայսրութեանց վրայ , որպէս տեսանք : Հնդկաստանի , Եգիպտոսի , Մեքսիկայի , Բերուի պատմութիւնն այդ օրէնքներով կը բացատրափի : Քաղաքակրթութիւնը կը հասցընեն տատիճանի մը , ուրիէ յետոյ մարդս կանկ կառնէ՝ բնութենէն յաղթահարուած : Բուն քաղաքակրթութիւնն այդ երկրաց մէջ չը կրնար ընկերութեան մինչեւ ստորին կարգերն իջնել . դիւրակեցութիւնն , այսինքն պարապ ժամանակը , բարձրագոյն դասակարգաց բաժինն է : Հարուստ բնութեան մը ծոցը ծայրագոյն թշուառութիւն , ժողովրդեան մեծագոյն մասին անարդ կացութիւնն , եւ ո՛չ տարր մը ուամկավարութեան , բացակայութիւն յառաջադիմութեան , աննուած յա-

(\*) Պատմութիւն բաղաբակրթութեան յԱնգիա , եւն :

րում առասպելական հնութեան մը , կաշկանդիչ ձնչիչ առելորդապաշտութիւն՝ զոր յառաջ կը բերեն հրաբուղիս ու պատուհասք նահանգին ուր իյայտ կու գայ , ահաւասիկ քաղաքակրթութեան նկարագիրն այն ընկերութեանց մէջ՝ ուր բնական օրէնքներն առաւելակիտ ազդեցութիւն մը ի գործ կը դնեն :

12. Մտաւորական օրէնքներն ո՞յք են .

Պատմութեան մտաւոր օրէնքները՝ մարդն իսկ է , որ կը հակագործէ բնութեան դէմ , որ կը յաղթէ բնական օրինաց : Զանոնք անտարակոյս չը կրնար բառնալ՝ ինչ որ անհնար է , բայց անոնց արդիւնքը կը նախատեսէ՝ զանոնք յօդուտ ի կիր արկանելու կամ չչզոքացնելու համար : Այս օրինաց զօրութեամբ , զորս մարդս ինքնակամ՝ այսինքն առանց գիտակցութիւն ունենալու՝ կը գործադրէ , ազդերը տակաւ առ տակաւ կ'ամոքեն կիմայից անբարեխառնութիւնը , սրնունդն իրենց պիտայից կը համաձայնեցնեն , իրենց հոգին տրամադրութիւնները կը բարւոքեն , կը վարժին այն սոսկանց զորս բնութիւնն իրենց կ'ազդէ եւ վերջապէս կ'ազատին աւելորդապաշտութիւններէն :

13. Պատմութիւնն ուրիշ ի՞նչ օրէնքներ ունի .

Մուժօլ<sup>(\*)</sup> կը գիտէ թէ , ըստ որում մարդկային մարմային նման երկրիս մակերեւոյթն ալերեք ծաւալութիւն (dimension) ունի (բարձրու-

(\*) Խնդիրը Պատմութեան . — Կացագիտութիւն բաղաբակրթութեանց (Statique des civilisations).



թիւն, երկայնութիւն, լայնութիւն), ուստի մարդկային ընկերութեան շարժմունք ալ երեք տարբեր նետուղիներ (trajectoire) ունին, որոնցմէ յառաջ կու գան երեք տեսակ օրէնքներ՝ բարձրութեանց օրէնք (loi des altitudes), լայնութեանց օրէնք (loi des latitudes), երկայնութեանց օրէնք (loi des longitudes):

14. Եարձութեանց օրէնքն ո՞րն է.

Հաւանօրէն լերինք դաշտերէն յետոյ բնակուած են, որովհետեւ մարդս բնութեան առատածիր արգաւանդ տեղերն ապրած էնախ, անկարող ըլլալով՝ գործիքէ ու փորձառութենէ զուրկ՝ մնունդն աշխատութեամբ ու մշակութեամբ հայթայթել: Ապա երբ մարդիկ բազմացան ու մարդկային ցեղերն իրարու հետ շիման մտան, հզօրք հալածեցին տկարներն՝ ոյք ապատանեցան բարձանց վրայ, ուր ապահով բնակավայր մը կրնային գտնել՝ եթէ ոչ բերրի հող: Գետափանց վրայ ողողմանց ու ծովափանց վրայ ծովահէններու վախն եւ բարձանց վրայէն յարձակմանց դիմադրելու դիւրութիւնն ալ պատճաներ են առաջին ընկերութեանց բարձր տեղերու վրայ հաստատման: Ահա ինչ որ օրէնք բարձրութեանց կը կոչուի:

Որովհետեւ յաղաք մը կենդանի խորհրդանըշանն ու բացատրութիւնն է յաղաքակրթութեան, որովհետեւ Սթէնք ու Հոռոմ ու Բիւզանդիոն և լըլլոց վրայ կառուցեալ են, կրնանք ըսել թէ քաղաքակրթութիւնն ալ՝ քաղաքին նման՝ լեռներէն գաշտերն իջած է: Քանի որ բիրտ զօրու-

թեան մրցումը (concurrence brutale) տեղի տայ առեւտրական մրցման (concurrence commerciale), քաղաքք ալ ծովեղերաց վրայ մանաւանդ կը հաստատուին, այնպէս որ այսօր աշխարհիս ամենէն բազմամարդ քաղաքն նաւահանգիստ մ'է: Այսպէս, ընկերային բարեշրջութեան որպէս երկրաբանական բարեշրջութեան մէջ՝ մերկացած եւ աղքատացած է լեռն ի նպաստ դաշտին:

15. Երկայնութեանց օրէնքն ո՞րն է.

Պոսիէօ<sup>(1)</sup> լուելեայն յայտնեց ու Հէրտէր<sup>(2)</sup> բացայայտ կերպիւ բանաձեւեց թէ քաղաքակրթութիւնն Սրեւելքէն Սրեւմուտք կուգայ: Քրիստոնէութեան այս մեծ իմաստասէր պատմաբանից տեսութիւնն համաձայն կուգայ նախնական ժողովրդոց կրօնից եւ աւանդութեանց, ոյք արեւը կը գաւանէին մեծագոյն Սաստուածն, որ ստեղծած է մարդն եւ փթթեցուցած է քաղաքակրթիւնն: Եւ որովհետեւ արեւն Սրեւելքէն կը ծագի (հին ոճով), քաղաքակրթութեան ընթացքն ալ Սրեւելքէն յՍրեւմուտք է: Սրեւմուտքը խաւարի, ցորսի, մահուան ու բարբարոսութեան աշխարհն էր այդ ժողովրդոց համար:

Երկայնութեանց օրէնքն ալ այս է, որ սակայն Միջերկրականի ծովեղերքներէն դուրս իրողութեանց բացատրութիւնն ըլլալէ կը գաղրի: Ար-

(1) Տիեզերական Պատմութիւն:

(2) Իմաստասիրութիւն մարդկային ազգի պատմութեան:

դարեւ Եգիպտական քաղաքակրթութիւնը Զինականին չափ հին է, եթէ Զինականէն աւելիք հին չէ. զի գիտութիւնն հնագոյն քաղաքակրթութեան բեկորներն ո՛չ կապոյտ գետին ափանց վրայ, հասլա Նեղոսի հովտին մէջ կը գանէ, Նոյնպէս Հնդկաստանի, Գամապոնի, Կեդրոնական Ամերիկայի ու Բերուի քաղաքակրթութիւնք յաջորդաբար ծագկած ըլլալ կը թուին. այնպէս որ աշխարհիս այդ մասին մէջ քաղաքակրթութեան ծաւալումն Արեւմուտքէն Արեւելը եղած է, եւն, Ուստի, ինչ որ երկայնութեանց օրէնք կ'անուանի, յարաբերական իրօղութիւն մ'է: Սա ստոյգ է թէ Եւրոպական, այսինքն Միջերկրականի եղերաց լուսաւորութիւնն Հնդկաստանէն, Ասորեստանէն եւ Եգիպտոսէն եկած է, որ ըսել է Արեւելքէն:

16. Լայնութեանց օրէնքն ո՞րն է.

Քաղաքակրթութիւնն հասարակածային երկիրներն յառաջացած է բեւեռային երկիրները, կամ՝ ինչ որ նոյն բանն է՝ տաք գօտիներէն ոէսպի ցուրտ գօտիներն: Եգիպտոս ու Քաղդէաստան ամենէն առաջ լուսաւորուած են. այս երկիրներէն յետոյ հետպհետէ լուսաւորուեցան Ասորեստան, Փիւնիկէ, Կարքեդոնական ափունքը, Փոքր Ասիա, Յունաստան, Միկրուս, Խտալիա, Սպանիա: Միջին գարուն մէջ՝ քաղաքակրթութիւնը Միջերկրականի եղերքներէն կ'անցնի Եւրոպիոյ Հիւսիսային երկրաց. Սպանիաէն ֆուանսան և Անգլիա, Խտալիաէն Գերմանիա, Պալքանեան թերակղիէն Աւստրիա եւ Հունգարիա: Վերջա-

ալէս՝ շարունակելով միշտ գէպի ի Հիւսիս իր ընթացքն՝ Եւրոպական ցամաքերկրին ծայրագոյն մասերը կը հասնի, եւ երկու երեք գարէ ի վեր Սկանտինավահա ու Ռուսիա սկսած են քաղաքներով ծածկուիլ: Այս ալ լայնութեանց օրէնքն է:

Սյամէս ուրեմն, եղելուրեանց եւ անցրակետին միջեւ եղած վերաբերութիւնները վերլուծելով, այսինքն տեղեաց հետ գէպքերուն կապակցութիւններն ուսումնասիրելով, կրնանք երկու ձիշդեւ անխափան օրէնքներ բանումեւել. բարձրութեանց օրէնքը՝ զոր կրնանք ցամացենիրաց օրէնք անուանել (loi des continents), եւ լայնութեանց օրէնքը՝ զոր կրնանք կոչել կիմայից օրէնք (loi des climats) բառ Մօնդէսքիէօի<sup>(\*)</sup>:

17. Լայնութեանց կամ կիմայից մեծ օրէնքին համեմատ Եւրոպական քաղաքակրթութիւնն ի՞նչպէս սկզբն առաւ. Այդ քաղաքակրթութիւնն Եգիպտոսի պատմութեան ո՞ր գէպքին պարտի իր ծագումը.

Մեկուսացման (isolement) հին գրութիւնն, որ հազարաւոր տարիներ Եգիպտոսի թագաւորաց արտաքին քաղաքականութիւնն եղած էր, տապալեցաւ Պատմետիկոսի ձեռամբ՝ Քրիստոսի թուականէն առաջ 670ին: Յայն վայր Եգիպտոսի բնակչաց խստիւ արգիլուած էր շփման մտնել Միջերկրականի ու Եւրոպիոյ եղերաց գրացի ազգաց հետ: Մերթ ընդ մերթ, իրարմէ հեռու ժամանակներ, անհատք ումանք՝ օրպէս Կեկրոպս

(\*) Ոզի օրինաց:

ու Դանաւոս՝ թողած էին Եգիպտոսն եւ գնացած էին ուրիշ երկիրներ, իրենց հետ տանելով կրօնք, օրէնք ու քաղաքակրթութեան նախատարերքն: Այդ դիւցազանց յիշատակին կապուած աւանդութիւնք կուգային խառնուիլ առասպելական աւանդավիպաց, ոյք տարածուած էին բովանդակ փոքր Ասիոյ, Յունաստանի եւ Իտալիոյ մէջ, ու բարձր կարկառ մը կուտային Նեղոսի դիւթեական հովիսան երբեք երբեք դադտագողի մտնող արկածախնդիր ծովասպատակաց սքանչելախսառն պատմութեանց: Պատմետիկոս՝ Եգիպտոսի նաւահանդիսաները բանալով՝ թոյլատրեց որ անոնցմէ ներս մտնեն կապուտաչուի ու խարտիչահեր բարբարոսք Հիւմիսին (Յոյնք), եւ տուաւ առաջին մեծ մղումն Եւրոպիոյ մտաւոր զարգացման:

18. Եւրոպիոյ քաղաքակրթութեան սկիզբն Եգիպտոս ի՞նչ վիճակ ունէր. Եգիպտոսէն ի՞նչ առաւ Եւրոպա:

Եւրոպական քաղաքակրթութեան արշալուսոյն, Եղիստոս՝ որ արդէն հնդհազարամեայ քաղաքակրթութեամբ մը կը պանծար՝ կատարեալ անկման մէջ էր: Արուեստք ու դիտութիւնք զարգացմանէ զարգացում ընթանալով՝ բարձր մակարդակ մը ստացած էին: Նուիրագրոյն սկզբունք երկար ատենէ ի վեր հաստատուած էին. տասնորդական եւ երկուասնեան (duodecimal) գրութիւնն արդէն ի գործադրութեան էր. ջրաբաշխական շինութեանց արուեստք, ձարտարապետական արուեստն, հողերու

սահմանագծութեան եղանակք մինչեւ աստիճան մը կատարելութեան հասած էին: Այսօր հաստատապէս կրնանք ըսել թէ, Եգիպտոսէն ընդունեցան Եւրոպացիք Յունական ճարտարապետութեան կարգաց նախատիպն, անոնց ձեւերն ու պայմանագրական զարդագործութիւնն (ornementation), յունական եւ ետրուրական անօթից օրինակներն, նաև Հոմերի հաւաքած աւանդավէպներն ըստ մեծի մասին. այսպէս մեռելոց դատաստանը, դժոխոց ահաւոր ատեանն՝ որուն առջեւ կ'ելնէին Փարաւոնէն սկսեալ մինչեւ յետին ստրուկն. Ստիւքաը, Լէթէն, Եղիսեան դաշտը, մեռելոց դատաստանն, արեգական մողթաներները (litanie), գունաւոր խորհրդատետրերն (missels enluminés) եւ Վերջապէս Երկնից դշխոյի մը գոյութիւն իսկ: Ինչ որ կրցան բերել Պեղասպեանք Ասիսական բնագաւառէն՝ կրօնք, օրէնք, բարոյք, արհեստ եւ արուեստ, եւ ինչ որ Յոյնք առին Եգիպտացիներէն եւ Ասորեստանցիներէն, ահա ինչ որ կը կազմէ Եւրոպական քաղաքակրթութեան նախատարերքը:

19. Կրօնքներն ի՞նչպէս կը զտուին. մարդկային մտաց զարգացումն ի՞նչպէս կը կատարուի. Յունական միտքն ի՞նչպէս զարգացաւ.

Ասիսական, Եգիպտական ու բնիկ տարերօք կազմուած Յունական ընդարձակատարը դրութեան կործանումն՝ ըստ Տրէյրէրի՝ երկու մեծ պատճառներ ունի, ոյց ծանօթութիւնը կը բացարէ միանդամայն մարդկային մտաց իմաստափական զարգացումն: Այդ երկու պատճառ-

ներն են աշխարհագրական գիւտերն եւ իմաստասիրական քննադատութեան ծնունդն՝ երկու հազար տարի յետոյ այն կրկին իրողութիւնք պիտի կրկնուին (Ամերիկայի գիւտն ու Վերանորոգումն) ընդարձակագոյն թատրի մը վրայ (համօրէն եւ բռպիոյ մէջ) :

Ա. Աշխարհագրական գիւտերն . — Երբ Փիւնիկեցիք եւ ապա Յոյնք՝ Փիւնիկեցւոց հետոց վրայ ընթանալով՝ նուարկեցին Միջերկրականի ու Սեւծովուն վրայ ծովասպատակութեան կամ վաճառականութեան համար, երբ Հերակլեան արձաններն անցնելով՝ Սնտանատեան ովկիանոսը մոտան, տեսան թէ սոյն ծովուց վրայ պատմուած հրաշալի պատմութիւնք առապելներ էին: Այլ եւս չը հաւատացին այն վհուկներուն, տիտաններուն, անդնդային հրէշներուն, ոյք այդ ծովուց կամ ծովավանց վրայ կը չարապուրէին կոտ կ'ահարեկէին ուղեւորներն: Երկիրս մակարդակ ու սահմանափակ չէր այլ եւս Յունաց համար, ոյք ծովերէն անդին ծով ու ցամաքներէն անդին ցամաք գեռ կը գտնէին, ուր գաղթականութիւններ կը հաստատէին ու վաճառականութիւն կ'ընէին:

Ծովային գիւտերուն հետ առասպելական աւանդավիպաց անվարկութեան (discrédit) ու նոր գաղափարաց ներմուծման նպաստեց Մակեդոնական արշաւանքը: Բնութեան նորանոր հրաշազան տեսարաններն՝ որոց Յոյնք հանդիսատես եղան այդ արշաւանաց ժամանակ, բոլոր այն այլագոյն այլակրօն ժողովուրդք որոց ծանօթացան, Յու-

նական մոռքին վրայ խորին ու տեւական տպաւութիւն մ'ըրին, չնորհիւ յարաբերութեանց այն անընդհատ փոխանակութեան՝ որ հաստատուած էր Յունատառականութեանց միջեւ: Եթէ Եւրոպիոյ գաղափարք Բակորիաէն անցնելով հասան մինչեւ անդրագոյն Արեւելք, նոյն ուղին ու գեռ ուրիշ ուղիներ Ասմիոյ գաղափարաց առջեւ բացուեցան Եւրոպա հասնելու համար:

Բ. Իմաստասիրական իննադատութիւնն . — Աշխարհագրական գիւտերուն ազգեցութեան վրայ կ'աւելնայ իմաստասիրական քննադատութեան ներգործութիւնը: Մարդուս միտքն երբ աստիճան մը կը զարգանայ, անցեալ իրողութեանց քննութեան կը ձեռնարկէ մարդու մաքին ստացած նոր զօրութեամբք. կրաւորական հաւատքն այլ եւս չը բաւեր իրեն, եւ կը յաւակնի գատել անցելոյն դէպքերն՝ որպէս իր աչաց տակ կատարուած դէպքերը կը դառէ: Հանդէպ Պատմութեան չը կրնար տոկալ Դիցարանութիւնն: Այս սկզբանս հետեւութիւնք յարածուն սաստկութեամբ իյայտ կու գան Առաջին Ողիմպիականէն (776) յետոյ Յունական գրականութեան ամեն ձիւզերուն մէջ: Յունական միտքն ահա կը չիկնի այն առասպելներէն՝ ոյք իր մանկութիւնն զմայլեցուցած էին: աւանդավիպներէն ոմանք կը կերպարանափոխուին, այլք կը նորոգուին, ուրիշներ հաստատապէս ի բաց կը մերժուին: Մեծ ողբերգակք մի առ մի կը տարամերժեն հին դիցավիպներն (mythe) եւ միայն իրենց ամբողջու-

թեան միջ կ'ընդունին զայնս , մինչդեռ բանաստեղծք նոր ձեւերով կը զգեցնեն , կ'այլարաննեն եւ լոկ իբր չնորհալի զարդեր կը գործածեն այլ եւս այդ դիցավէպներն : Աստուծոյ վերընծայուած անբարոյական գործեր՝ խորհողաց ուշը գըրաւած էին , եւ իմաստասէրք՝ բանին լոյսն յածեցնելով Ողիմարոսի վրայ՝ դիքերն անտի հալածեցին : Բնական երեւութից այդ անձնաւորութեանց տեղ դրին անանձն բնութիւնը կամ տարերքն . Արամազդայ տեղ օդն անցաւ . Պոսիդոնի տեղ ջուրը : Պատմաբանք տեսան որ , երբ տակաւին առասպելական ու դիւցազնական շրջանին մէջ կ'ապրէին Յոյնք , մարդկացին իրերն իրենց սովորական ընթացքին կը հետեւէին նեղոսի հովտին մէջ , եւ այդ՝ անյիշատակ ժամանակներէ հետէ :

20. Բազմաստուածութիւնն ուրիշ ի՞նչ աղդեցութիւն կը եց .

Գ. Հոռմեական իշխանուրիւնն .— Սոյն կրկին աղդեցութիւնք երբեք ազդու կերպիւ չը գործեցին ընկերացին ստորին խաւուց վրայ : Ժամանակն նոր աղդեցութիւն մը յառաջ բերաւ՝ որ եկաւ աւելցաւ միւսներուն վրայ , եւ ընկերութեան յետին դասուց մէջ անոնց գործը դիւրացուց . Հոռմէական իշխանութեան աղդեցութիւնն է այդ : Սոյն եղելութեամբ Միջերկրական ծովն եւ եղերակից երկիրներ հրաշալի գործունէութեան մը թատրն հանդիսացան , եւ ամեն ուղղութեամբ յարաբերութեանց անդնդհատ փոխանակութիւն մը սկսաւ : Ուր երբեմն առանձին

ուղեւոր մը կը տեսնուէր , այժմ կային հազարաւոր լէգէոնականք , վաճառականք , Հռոմէական կառավարութեան պաշտօնեայք՝ իրենց գերիներովն հանդերձ : Այժմ անձամբ կրնար դիտել ու դատել մարդ , մինչ յառաջագոյն պատմաբանք եւ իմաստասէրք միայն՝ իրենց խցեկին մէջ առանձնացած՝ կը բարդատէին ինքեւնց հազուածանօթ ժողովրդոց բարքերն ու հաւատալիքներն : Այն դից ու դիցուհեաց ամբոխն՝ որ ընդունուեցաւ ի Հռոմ՝ չաստուածներն ամենքն ի միտսին նոյն անվարկութեամբ ծրաբելու ծառայեց :

21. Քաղաքակրթութիւնն ուրիշ ի՞նչ բան պարտի Հռոմէական կայսրութեան .

Քրիստոնէութիւնն , իւր աստուածային նկարագրէն զատ՝ զոր իբրեւ քրիստոնեայ կը դաւանինք , արդիւնք է նաեւ մարդկային կարգին պատկանող երկու գլխաւոր պատճառաց . մին ժխտական , միւսը դրական : Ժխտական պատճառն է Հռոմէական գեղջ վարչութեան երեսէն ժողովրդեան կրած անհնարին տառապանքք : Դըրական պատճառն է Հռոմէական կայսրութեան տարապայման ընդարձակմամբ՝ հայրեննեաց գաղափարին յանչափս ընդ լայնումն եւ այդ անսահման ընկերութեան ծոցն այլասեռ տարերց (բազմաթիւ ժողովրդոց) կենակցութեամբ եղբայրական զգացման ծնունդն , զգացում որ կը պակսէր օտարատեաց Յունաց : Պօլսո առաքեալ քրիստոնէութեան ծմբարիտ հիմնադիրն եւ ամեն բանէ առաջ Հռոմայ քաղաքացի՝ նորածին քրիստոնէութեան մէջ կը ներկայացնէ Հռոմէական տարրն ,

համաշխարհիկ (cosmopolite) գաղափարն, եղբայրութեան վարդապետութիւնն: Այն գեղեցիկ բառը՝ մարդկուրիւն (humanitatem) ստեղծուածէր արդէն: Տերենտիս միաբանութիւնն հռչակած էր հաջող միշտ միաբանութիւնն մէջ զոր կը յեղյեղենք միշտ. «Մարդ եմ ես, եւ չիք ինչ մարդկային որ ինձ օտար լինի»: Կիկերոն ու Սենեկա համազգային օրինաց եւ պատմութեան իմաստասիրութեան հիմունքը կը գնէին, երբ կը գրէին, մին՝ «Մարդս աշխարհի քաղաքացի է», եւ միւսը՝ «Մենք ամենքս միեւնոյն մարմնոյն անդամներն ենք»: Քրիստոս իր կենսանորոգ լուսափայլ արեամբ ստորագծեց ու որբագործեց եղբայրութեան վուեմ վարդապետութիւնը:

22. Քրիստոնէութիւնն ի՞նչ ազգեցութիւն ունեցաւ քաղաքակրթութեան վրայ.

Միեւնյն դաւանանքն ընդունել տալով այլազան ու ցիրուցան ժողովրդոց՝ ոյք դժուարաւ կրնային ենթարկուած մնալ միեւնոյն քաղաքական իշխանութեան, եկեղեցական դասուն տալով առաւել արժանապատուութիւն ու հաստատակացութիւն, ընկերային գործարանաւորութեան մէջ այդ դասուն յանձնելով բարձրագոյն պաշտօնն, այսինքն դաստիարակի պաշտօնն՝ ոյր բարձրութիւն ունենալու հետամուտ եղաւ եւ զոր ի գործ կը գնէր մարդայն վրայ մանկութենէն սկսեալ ցվախճան կենաց ուսուցման, խոսափանութեան, քարոզութեան միջոցաւ. ի միքան՝ բազմաստուածեան դրութեան ժամանակիշխանութեանց միջեւ չփոթութիւն յառաջ ըե-

րող ազգեցութեանց տեղ դնելով ներհակ ազգեցութիւններ, քրիստոնէութիւնն ոչ միայն իրաւամբ հաշակեց, այլ եւ իրօք հաստատեց հոգեւոր իշխանութեան անկախութիւնն, այսինքն բիրտ զօրութեան ու նիւթեական չահուց քաղաքականութեան վրայ իմացականութեան ու բարոյականին յաղթահակին: Իմացական կեանքն արդարեւ հոծ էր հին ընկերութեան մէջ. այլ ամեն գասերն ալ հաղորդ չէին այդ կենաց, զի մեծին ու փոքրուն միջեւ խորի կը գնէր հին օրէնքըն: Եկեղեցւոյ ծոյն ընկերութեան բոլոր դասերն ալ այժմ մասնակից պիտի լինէին կրթութեան բարեաց. եւ հաղորդութեան խորհուրդն աղքատ եւ հարուստ, մեծ ու փոքր կը հրաւիրէր միւնոյն սեղանին:

23. Բարոյականն ի՞նչ բարեփոխում կրեց քրիստոնէութեան ազգեցալութեամբ.

Բարոյականը վճռական յառաջադիմութիւն մը ըրաւ անձնական, ընտանեկան եւ ընկերական երրակի տեսակեառվ:

Ա. Սնձնական տեսակեառվ, քրիստոնէութիւնն անձնասպանութիւնը կը գատապարաէ եւ կը պատուիրէ խոնարհութիւն ու համակերպութիւն, ոյք կենաց պայքարին դառնութիւնը կ'ամոքեն: Առաքինութիւնն, որ հնոց մէջ խոհեմութեան եւ անձնական օգտակարութեան տիտղոսով կը յանձնարարուէր, քրիստոնէութեան մէջ կը համարուի մարդկային բնութեան իրեւ գերագոյն օրէնքն՝ որ ճշմարտապէս ընկերային վախճան մ'ունի:

Բ. Ընտանեկան հաստատութիւնը կատարելա-  
գործուեցաւ ջնջմամբ հայրական իշխանութեան՝  
որու տեղ գրուեցաւ կրօնիւք բարեխառնեալ ու  
նուիրագործեալ իշխանութիւն մը , եւ ամուսնու-  
թեան անքակտելի հռչակմամբ՝ որ կանանց կա-  
ցութեան աւելի հաստատութիւն եւ առաւել ար-  
ժանապատութիւն կու տար :

Գ. Վերջապէս ընկերային տեսակետով , քրիս-  
տոնէութիւնը գատապարտեց գերութիւնը , վար-  
դապետեց գթութիւն եւ եզրայրութիւն , հաս-  
տատեց համազգային օրինաց նախահիմունքն : Իր  
ուղղութեան եւ իր ազգեցութեան ներքեւ կանգ-  
նեցան հին աշխարհիս անձանօթ բարեգործա-  
կան հաստատութիւնք , յորս առաջին անգամ ծե-  
րութիւն , հիւանդութիւն , թշուառութիւն օճան  
եւ ապաւէն գտան — ամեն երկրէ աւելի թե-  
րեւս Հայոց երկրին մէջ : Մեռելոց յիշտակու-  
թիւնը զարդացուց ընկերային մշտնջենաւորու-  
թեան զգացումն , որ մարդկային համերաշխու-  
թեան զգացման հարկաւոր լրումն է :

24. Գեղեցկագիտական տեսակետով քրիստո-  
նէութիւնն ի՞նչ գործ ըրաւ .

Ուղանին<sup>(\*)</sup> համեմատ՝ քրիստոնէութիւնն հը-  
նութեան անձանօթ գեղեցկութիւն մ' երեւան  
հանեց : Երբ Նեռոն՝ չարին Քրիստոսն՝ ամիի-  
թատրոնին մէջ ձուլերուն առջեւ նետեց քրիս-  
տոնեայ կանայքն , եւ քրիստոնէական ամրծու-  
թիւնը՝ ցայն օր այնքան խնամով ծածկուած՝ յի-

(\*) Նեռն :

սուն հաղար հանդիսականաց ներկայութեան որ-  
պէս արձանագործի մը քանդակարանին մէջ ի  
յայտ եկաւ մեռնելու մօտ կուսի մը կացութեամբ ,  
գաղանիք մը յայնժամ յայտնուեցաւ ում կ'ան-  
գիտանար Յունաստան , նոր սկզբունք մը հռչա-  
կուեցաւ , այն թէ ամօթիսածութիւնն ալ հեշ-  
տութիւն մ'է եւ ինքնին գեղեցկութիւն մ'է :  
Գաղանաց ճիրաններուն տակ այդ անարատ կա-  
նանց համակերպութեան մէջ Նեռոն՝ գեղեցկա-  
գէտն՝ հրապար մը գտաւ համակ նոր : Եւ Նեռո-  
նին անգթութիւնն ու հետամոլութիւնն՝ այս-  
պէս՝ ստեղծեցին քրիստոնէական գեղեցկագի-  
տութիւնն :

25. Ոյք են քրիստոնէութեան յառաջ բերած  
ցաւակ արդիւնքներն .

Հասկիլուէի<sup>(\*)</sup> քրիստոնէութիւնն երեք ցաւակի  
արդիւնքներ յառաջ բերաւ : Նախ , անիմանալի  
վարդապետութեանց մէջ չղթայեց ու չարչարա-  
նաց գատապարտեց մարդկային բանն : Երկրորդ ,  
միայնակեցութիւնը՝ զոր չատագովեց ու ծաւա-  
լեց՝ վասառողջ բան մ'էր , եւ աղիտարեր եղան  
թէ՛ ձշմարիտ եւ անկեղծ միայնակեցութիւնը  
թէ՛ սուտ ու կեղծաւոր միայնակեցութիւնն : Եր-  
րորդ , այն անգթութիւնն՝ որով զինուեցաւ հե-  
րետիկոսութեան գէմ՝ արդարեւ սոսկում կ'ագ-  
դէ՛ . մը գարուն իմաստոսէրք ոչինչ չափազան-  
ցեցին :

(\*) Հատուածք Դրական իմաստափրութեան եւ ժամանա-  
կակից Ընկերաբանութեան :

Սակայն օգուտն անտարակոյս աւելի մեծ եղան քան վասար : Քրիստոնէութեան չնորհիւ քաղաքակիրթ ընկերային մարմինը բազմաստուածութեան անկման վտանգաւոր անցքն անցաւ եւ նոր ժամանակաց պատրաստուեցաւ :

Աշխարհիս երկու ամենէն աւելի տարածուած եւ ամենէն աւելի միմեանց նմանող կրօնքները, պուտայականութիւն ու քրիստոնէութիւն, նոյն արդիւնքներն ունեցած են գրեթէ :

26. Բարբարոսաց արշաւանքն ի՞նչ արդիւնքներ ունեցաւ :

Հաւասարութեան եւ ազատութեան քրիստոնէական վարդապետութեան իրացման Բարբարոսաց ամենէն աւելի նպաստեցին : Արդարեւ, այն վայրկենին ուր Բարբարոսութիւն ու Հընութիւն իրարու կը հանդիպին, գերութիւնը (esclavage) կը սկսի ստրկութեան (savage) փոխարկուիլ եւ նոր բարեշրջութեան մը սկզբնակետն ըլլուլ : Գերութիւնն՝ որ հին աշխարհին մէջ կը տիրէր՝ մարդուն զմարդ կ'ենթարկէր, իսկ ստրկութիւնն՝ որ բարբարոսաց չնորհիւ յաջորդեց գիտութեան՝ մարդն հոգին միայն կը կապէր : Բարբարոսաց օրէնքն ազատութեան նպաստաւոր էր, որդիք հաւասարաբաժին կը ժառանգէին հօրենական հարստութիւնն, եւ եթէ իրենց մէջէն միոյն առաւելութիւն մը արաւէր, այն ալ ամենէն փոքրին, այսինքն ամենէն ակարին էր : Նաեւ բարբարոսաց օրէնքը մարդուս ա՛նձն աւելի քան ստացուածքը կը պաշտպանէր : Միմիայն ձին՝ իրենց անկախութեան ընկերն ու գործին՝

մարդուս վայելած պաշտպանութենէն բաժին մը ունէր : Մահու պատիժն հազիւ ուրեմն ի գործ կը գրուէր . այդ կարծրասիրտ մարդիկ — կ'ըսէ Պլանդի<sup>(1)</sup>) — մենէ աւելի կը խնայէին մարդկային կենաց : Հռոմէական քաղաքավար այլ թալկացեալ ապականեալ ընկերութեան եւ Բարբարոսական բիբոտ այլ կենասխայտ ընկերութեան միջեւ իմաստուն միջնորդ մ'եղաւ Եկեղեցին, եւ կրկին ընկերութիւններն իրարմով զօրացնելով ու նորոգելով՝ յառաջ բերաւ արդի ընկերութիւնը<sup>(2)</sup> : Կրօնական իշխանութիւնն՝ որ կեդրոն եղաւ նոր ընկերութեան՝ թէեւ հերետիկոսաց հետ անագործոյն կերպիւ վարուեցաւ, այլ ոչ նուազ փրկաւէտ ազգեցութիւն մ'ունեցաւ յաւէտ՝ մեծաց ու փոքունց հաւասարապէս յիշեցնելով իրենց հոգեւորական ու բարոյական պարտիքը : Դրական իմաստափրութեան հմմագիր եւ Ընկերաբանութեան ստեղծիչ Օկիւսդ Գօնդի համար՝ պատմութեան բալոր ընթացքին մէջ առաւել հիանալի բան չը կայ քան Միջին դարուն Պապութիւնն, որ հոգեւոր կամ բարոյական զօրութեան ներկայացուցիչ՝ համակրօն Եւրոպիոյ վրայ կ'իշխէ, վարելով ընկերութիւնն ու դոլացնելով թագաւորներն :

27. Աւատականութիւնն ի՞նչ ձգտում ունէր եւ ի՞նչ տեսակ զօրութիւն եղաւ :

Կեսարաց հին իշխանութեան կործանմանէն ծնունդ առած Աւատականութիւնն՝ որ Հռոմէական կայորութեան վախճանէն սկսեալ կը պատրաստուէր՝ իսկապէս պաշտպանողական զօրութիւն մ'եղաւ : Հռոմայ նման լաւ կազմակերպութիւն մը չունենալով՝ որպէս զի աշխարհակալութեան հետամուտ ըլլար, իր գործն եղաւ՝ մէկ

(1) Պատմութիւն Քաղաքական Տնտեսութեան :

(2) Կիզօ, Պատմութիւն Քաղաքակրթութեան յեւրոպա:

կողմանէ՝ մարտնչիլ յԱրեւելս քրիստոնէութեան թշնամեաց դէմ (Խաչակրութիւնը), եւ՝ միւս կողմանէ՝ զսպել հիւսիսային գորդեալ ժողովուրդներն։ Այս ձգտումն համաձայն գտնուեցաւ գերութեան բարձման, ազատ հասարակուրդներու հաստատման ու ճարտարաբուեստից թեւաւորման։ Յայնժամ կը սկսի ա՛յն խորին յեղափոխութիւնն, որ հին աշխարհը նոր աշխարհէն կը բաժնէ։ Ճարտարաբուեստք այժմ մեծ տեղ մը կը գրաւեն, մարդոց նպատակը կը փոխեն, զինուորական գործունէութեան ուրիշ ասպարհզի մը մէջ ճարակ կ'ընծայեն, խաղաղական զբաղումներ կը ստեղծեն եւ իրենց շահուց ծանրութիւնն ընկերութեանց կիուքին մէջ կը նետեն։ Այս ժամանակէն են կողմացոյցի կիրառումը նաւարկութեան մէջ, վառօդինը՝ պատերազմաց մէջ, թուղթի ու տպագրութեան գիւտերն։ Եթէ ճարտարաբուեստք արդասարեր եղան, գեղարուեստք ամուլ չմնացին։ բաւ է յիշել մեծակառոյց այն մայր եկեղեցիներն՝ որոնցմով Եւրոպա գեռ ծածկուած է եւ Տանդէի քերդուածներն։ Այլ Հռոմէական (catholique) նոր արուեստն իր ծայրագոյն կատարելութեան հասած էր ա՛յն վայրկենին, ուր իրեն ծնունդ տուող ընկերութիւնը կը քայլացուէր, եւ ժողովուրդք կամ սոսիս կամ անտարբեր կը լինէին այն խորհրդանշանին՝ զոր այդ արուեստը կոչուած էր տեղականացնել։

### 28. Վերածութիւնն (Renaissance) ի՞նչ է.

Հնդետասաներորդ դարուն ամենամեծ եղելութեանց մին՝ կոստանդնուպոլսոյ առումն՝ հին Յունաստանի արուեստները, գրականութիւնն եւ իմաստասիրութիւնը փոխադրեց յԵւրոպա, ուր ամեն բան այնուհետեւ տարբեր ուղղութիւն մը ստացաւ։ Վիդզոս Գուգէն<sup>(1)</sup>՝ ընտրողական ի-

մաստասիրութեան հիմնադիրն ու ձօն Բըսքին<sup>(1)</sup>՝ Անդինյ մեծ գեղեցկաբանն՝ կմիլ Լիդոէի<sup>(2)</sup>, այսինքն Գրական իմաստասիրութեան հետ կը միաբանին նկատելու միջին դարն իբրեւ աղնիւ ժամանակամիջոց մը, որ ունեցաւ իր յատուկ արտայայտութիւնը գեղարուեստից ու գեղեցիկ դպրութեանց մէջ։ Ամեն կողմանէ — կը գրէ Գուգէն՝ Եւրոպիոյ ընկերական վիճակէն եւ անոր հիմն եղող քրիստոնէութենէն ելած էին արուեստ մ'ու գրականութիւն մը՝ Եւրոպիոյ յատուկ, ծընունդ առած իր հաւատալիքներէն եւ իր բարքերէն, այսինքն վիպական արուեստն ու գրականութիւնը։ Թողլով գեղարուեստական ու բանաստեղծական սպանչելի գործերն ոյց ակնարկեցինք, Եկամբիր ինքն իսկ գրեթէ ոչինչ պարտական է կոստանդնուպոլսոյ Յունաց բերած նոր արուեստական մշակման։ Ուրեմն սիսալ է ըսել թէ։ Յունաստանին յԵւրոպա երևամբն յառաջ կուգան արուեստք ու դպրութիւնք քանզի գոքա գոյութիւն ունէին արդէն։ Ճշմարիտ է միայն թէ այդ աղբիւրէն Եւրոպական երեւակայութեան մէջ հոսուեց ձեւոյ գեղեցկութեան զգացումն՝ որ յատուկ էր Յունաց։ Յունաստան կախարդեց Եւրոպան, որ արուեստից թէ՛ գիտութեանց՝ որպէս ամեն բանի մէջ՝ իր ազգեցութեան ենթարկուեցաւ։

Ճօն Բըսքին ոչ միայն հիացում ունի միջին գարուն վրայ, այլ եւ Վերածնութիւնն իրեն համար անկման սկզբնաւորութիւնն է։ Վերածնութիւնը — կ'ըսէ — հեթանոս դրութեանց կը վե-

(1) Արդի պատկերնանը. Գեղեցիկն. — Օքսֆօրտի գասախոսութիւնը գեղարուեստից վրայ։

(2) Ուստումասիրութիւնը Միջն դարուն ու Բարբարոսաց վրայ. — Պատմութիւն ֆրանսերէն լեզուի. — Գրականութիւնը ու Պատմութիւն։

րադառնայ ո՞չ թէ զայս ընդունելու ու մինչեւ քրիստոնէութեան բարձրացնելու համար , այլ Յունաց ետեւէն կ'երթայ իբրեւ նմանող եւ իբրեւ աշակերտ :

29. Վերանորոգումն ( Réforme ) ի՞նչ պատճառներ եւ ի՞նչ արդիւնքներ ունեցաւ .

Վերանորոգման պատճառք եղան՝ մէկ կողմէն՝ եռանդն այն վիճաբանութեանց զորս գրգռեցին գիտութեան յառաջադիմութիւնք , միւս կողմէն՝ պապականութեան բազմաթիւ զեղծմունք եւ Եկեղեցույ կալուածային հարասութիւնն՝ որ խորապէս այլայլած էր իր աւետարանական նկարագիրը :

Վերանորոգման արդիւնքն եղաւ աղդու զարկ մը տալ տնտեսական զարգացման : Աշխատութեան աւուրց թիւն աւելնալով , հալածուած եւ ամեն պաշտօնէ եւ արուեստներէ տարամերժուած նորազանդք ճարտարարուեստից եւ առեւտրոց հետեւելու հարկադրուելով — ինչ որ պատահած էր հալածեալ Հրէից ալ՝ ոյք ոչ նուազ նպաստեցին ճարտարարուեստից եւ առեւտրոց յառաջադիմութեան յեւրոպա , — նիւթական մեծ բարգաւաճման շրջանի մը մէջ մտան Եւրոպիոց ժողովուրդք : Կալուինականութեան հաւասարաշունչ ոգին ալ օգնեց տկարացնել ազնւականութիւնն ու բարձրացնել արհեստաւոր ու վաճառական գասն : Ազնուականութեան անկումն ու միջնականութեան ( bourgeoisie ) բարձրացումն սկսած էր արդէն Խաչակրութեանց ժամանակէն , երբ աւատական իշխանք՝ կրօնական եռանդերմբ վառեալ վաճառեցին իրենց կալուածներն եւ արեւմուտք սլացան ի պաշտպանութիւն տէրունական գերեզմանին :

Վերանորոգումը մտաւոր գործունէութեան ալ հզօր մղում մը տուաւ , եւ գիտական հետազօ-

տութիւնք՝ ամեն արդեկքներէ ազատած՝ կրցան կանոնաւոր ընթացքով մը շարունակուիլ : Հոլանտա եւ Զուիցերիա եղան ա՛յն երկիրներն , ուր հալածեալ մատենագիրք պապատանեցան : Ամբուակրտամբ ու Ճինհիվա տպագրեցին արդիլեալ գրրգերն : Իմաստասիրական ոգին՝ ցայն վայր անձանոթ յանդգնութեամբ մը զարգացաւ :

Սակայն Վերանորոգումը նպաստաւոր չէր գեղարուեստից , քանի որ Եկեղեցւոյ մէջ պատկերն արդիլեց :

Բողոքականութիւնը՝ քրիստոնէութեան իբրեւ գործնական ու գրական ձեւն՝ անհամեմատ ծառայութիւն մը մատոյց քաղաքակրթութեան , արդի ոգին կազմելով և ժողովուրդներն երկրաւոր կենաց պայմաններուն բարուգման յորդորելով : Նոյնայիս կրօնական կարգաց ու կուսակրօնութեան ջնջմամբ զարգացուց քաղաքային կամ աշխարհական ոգին , որ ուր ուրեմն պիտի տիրէր ա՛յն երկրաց մէջ իսկ՝ ուր կղերն իր ազդեցութիւնը պիտի պահէր :

30. Եկեղափոխութեանց շարքին մէջ քանի երրորդն է Ֆուանսական յեղափոխութիւնն . ինչո՞ւ բողոքական ժողովուրդ մը չը պիտի կրնար կատարել զայն :

Ա՛յն երկիրներուն մէջ ուր բողոքականութիւնն յաղթանակած էր , մտքերը մտաւոր կէս-վերանորոգմամբ մը շատացած եւ նոր հաւասարեաց հըզօրապէս յարած էին . ուստի եւ բողոքական ժողովուրդք՝ անուանապէս միայն Հռոմէադաւան մնացած մտքերէն (Պաղպիացիներէն) նուազ պատրաստուած էին յեղափոխական վարդապետութեանց ծայրագոյն հետեւութեանց : Ուրեմն Գերմանիայէն՝ ուր կրօնական յեղափոխութիւն մը պատքնութեան բացարձակ իրաւունքն հռչակած էր , Հոլանտային՝ ուր քաղաքական յեղա-

փոխութիւն մը Սպանիական լծոյն թօթափմամբ  
ուրուագրած էր ժողովրդային վեհապետութեան  
եւ ազգային անկախութեան վարդապետութիւնն,  
Անգլիայէն՝ ուր երիցական ու ռամկավարական յե-  
ղափոխութիւն մը պատրաստած էր հաւասարու-  
թեան վարդապետութիւնն՝ ազնուականութիւնը  
խոնարհեցնելով, մտաւորական դպրուման կեղ-  
րոնը պիտի տեղափոխուէր եւ անցնէր ֆուան-  
սայի: Ֆուանսայի մէջ իմաստասիրական շար-  
ժումն, որ արդէն եօթևտասներորդ գարուն գե-  
ղագիտական թուիչովը (դասական մատենագր-  
ութեամբ) պատրաստուած էր, եռանդեամբ  
ընդունուեցաւ: Այսպէս յեղափոխութեան վեր-  
ջին փուլին (phase) ուղղութիւնն ստանձնեց ֆը-  
ռանսա: Ֆուանսական յեղափոխութեան թրթըռ-  
մունք բովանդակ աշխարհի մէջ ծաւալեցան, մինչ  
նախորդ երեք յեղափոխութիւնք — Գերմանա-  
կան, Հունատական, Անգլիական<sup>(1)</sup> — յաւէտ կամ  
նուազ սահմանափակուած մնացին փոխադարձ  
երկրաց մէջ:

31. Ֆուանսական յեղափոխութեան արդիւնքն  
ոյք են. ի՞նչ եղծեց եւ ի՞նչ ստեղծեց.

Գաղղիոյ յեղափոխութիւնն՝ ընկերական, տըն-  
տեսական ու քաղաքական կերպարանափոխու-  
թիւն յառաջ բերաւ: Սահմանադիր ժողովն իրա-  
ցուց ընկերային դասուց ծուլումն, ջնջեց աւա-  
տականութիւնն եւ բանաձեւեց ընկերային հա-  
ւասարութիւնն, որպէս անտեսական ու քաղաքա-  
կան ազատութեան սկզբունքներն՝ ոյք ծանօթ  
են 89ի սկզբունք անուամբ:

Ֆուանսական յեղափոխութիւնը ցայսօր կը քըն-  
նագատուի: Կ'ըսուի թէ ժիսական յառաջատու-

(1) Սմերիկան յեղափոխութիւնն նոր սկզբունք մը բե-  
րած էր:

թիւնը (progression négative) կամ եղծական  
գործն իր վերջին սահմաններուն հասցուց բայց  
զործարանական յառաջատութիւնը (progression  
organique) բաւական կանոնաւոր ու զօրաւոր  
չէր՝ որպէս զի հաստատուն տեւական չէնք մը  
կանգնէր. ընկերային մարմնոյն գործարանք կա-  
տարելապէս չը պիտի յարմարէին բարոյական նոր  
միջավայրին որ արուեստաբար կը կազմուէր: Դէ-  
նի համեմատ Յեղափոխականաց մեծ սիալն ե-  
ղաւ՝ պատմական զուտ փորձառութեան սփիւ-  
ռէն գուրս ելնել ու վերացեալին մէջ հաստա-  
տուիլ. նկատողութեան չառնով արդի ընկերու-  
թեան հանգամանքներն, երազեցին նորոգել Ա-  
թէնքի ու Հոռմի հաստատութիւններն:

Այլ իրենց կատարած այն բարենորոգմունք՝  
որոց պատրաստուած էր մարդկութիւնն՝ իրակա-  
նացան, գործարանական եղան ընկերութեան:

32. Իննեւտասաններորդ գարուն մէջ աշխարհս  
ի՞նչ վիճակ կը ներկայացնէ.

Մեր գարուն բոլոր խնդիրք ու պահանջմունք  
միակ բառի մը մէջ կ'ամփոփուին, ընկերավարու-  
թիւն: Ծայրայեղ մրցումը, կենաց կատաղի պայ-  
քարը զոր մեծագոյն մասն հարկադրուած է վա-  
րել՝ գիտութեանց յառաջադիմութեան չնորհիւ  
մարտարարուեստից ստացած անհամեմատ զար-  
գացման պատճառաւ, դառնացուցած է աշխա-  
տաւոր դասերն՝ ոյց իրաւունքներ այլ ոչ միջոց-  
ներ տուին յեղափոխութիւնք. իրենց տրտունք  
արձագանդ կը գտնեն ընկերվարականաց գործե-  
րուն մէջ՝ ոյք հակասական են միմեանց: Գործա-  
գունքներով ալ գործաւոր դասերն իրենց գժգո-  
հութիւնը գործնապէս կը յայտնեն:

Միւս կողմանէ, մտաւոր չարավաստակութիւնը  
(surmenage intellectuel) կը տկարացնէ նոր սե-  
րունդներն եւ ծնունդ կու տայ մարմնական ու

հոգեկան այլ եւ այլ հիւանդութեանց : Յոռետես-  
սութիւնն , ոյր տարերք Պուտայականութեան  
ու Քրիստոնէութեան մէջ խիկ կը գանուին՝ ըստ  
ոմանց , եւս քան զեւս կը զարգանայ ու կ'ընդ-  
հանրանայ . իր գլխաւոր պատճառն՝ ըստ Ճէյմս  
Սըլլի (1)՝ ընկերային խնդրոյն մէջ պէտք է փըն-  
տուի :

Զարեաց գարմանն՝ ըստ Ժիւլ Ռօչառ անուանի  
բժշկին (2)՝ կրթական բարենորոգման մէջ է : Յա-  
կայն խնդիր է թէ պէտք է մաքառիլ Յոռետե-  
սութեան դէմ , որ իր առթած բարոյական ան-  
համեմատ չարիքին քով մտաւորական այնքան  
մեծ բարիք կ'արտագրէ՝ զարգացնելով գգայնու-  
թիւնն , որպէս Սըլլի կը հաստատէ :

Ի՞նչ ալ ըլլոյ , պէտք համակերպիլ — կ'ըսէ  
Պոխոն (3)՝ բնութեան օրէնքին , որու համե-  
մատ՝ չարժումն , յառաջադիմութիւնը ճօճմամբք  
(oscillation) կը կատարուի . գործ ու հակագոր-  
ծութիւն : Լաւատեսութենէն յոռետեսութեան  
կ'երթանք . յոռետեսութենէն լաւատեսութեան  
պիտի վերագառնա՛նք :



(1) Խմացական չարավասակութիւն :

(2) Յոռետեսութիւն :

(3) Արզի զարգագարներ :

40f

0024489

0024489

ՀՀ Ազգային գրադարան



NL0024489

